



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



14663

891.99  

---

4.62



2003



Ք Ն Ա Ր

ՅՈՎԱՍԵՓԱՅ ԳԵՂԵՑԿԻ

Verlagsbuch

ԴԱԻՐ Վ. ՆԵՐՇԱՊՈՒՀ

Հ Ա Տ Ո Ր Ա.

Կ. ՊՕԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՆ ԱՐԱՄԵԱՆ

1865

1679





Printed in Turkey

20

Գ Ն Ա Ր

ՅՈՎՍԵՓԱՅ ԳԵՂԵՅԿԻ



1884

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Գրադրամ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ



Կ. ՊՕԼԻՍ — ՅԱՐԵՒԵԼԻՍՆ ՏՊԱՐԱՆ

Հ. ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ



891.99

Է-62

U.S.

Printed in Turkey

Բ Ն Ա Ր

# ՅՈՎՍԵՓԱՅ ԳԵՂԵՑԿԻ



Երկամբանց

ԴԱԻԻԹ Վ. ՆԵՐՇԱՊՈՒՀ

Հ Ա Տ Ո Ր Ա.



Կ. ՊՕԼԻՍ

ՅՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

—  
1865

33919-4.4.



(6227)  
41

17113-58



Ի ՅԻՇԱՏԱԿ

ՀՕՐՆ ԻՄՈՅ ՅՈՎՀԱՆՆՆՈՒ

ԵՒ

ԵՂԲՕՐՆ ԻՄՈՒՄ ՄԿՐՏԶԻ



Նկատելով որ մեր ազգայնոց մէջ ընթերցանութեան փափաքը օրըսօրէ կարծարծի, փափաքեցայ մեր արգոյ հեղինակաց բանաստեղծական ֆերբուածոց ցանկին մէջ Քնարիկ մ'ալ ես ունենայ:

Այս Քնարը կերգէ Յովսէփայ գեղեցկի Տխուր անցքերը եւ փառաւոր վիճակը, զոր Աստուածաւունջ Սուրբ Գրքէն սուրելէս գաս, հետեւեցայ նաեւ Գաղղիացի Պիւթոպէ անուն երեւելի բանաստեղծին, որ շատ վայելուչ կերպով յօրինած է զայն:

Սակայն կցաւիմ որ մեր խոսման համեմատ զանազան պատճառներու նկատմամբ չկրցանք ամբողջ ընծայել ի լոյս, ուսի հասորներու բաժնել հարկադրած

ըլլալով՝ այսօր անա առաջին հասո-  
րը կմասնուցանեմք Ազգիս, որն որ Յով-  
սեփայ ինչուան գերութեան վիճակը  
կնկարագրէ:

Կյուսամ որ կներեն այս մասին մեր  
Արգոյ ընթերցողք, եւ կհանին նպաստել  
մեզի մեր այս նուաստիկ հեղինակութիւ-  
նը կասարելապէս գործադրելու համար:





Ք Ն Ա Ր

Յ Ո Վ Ս Ե Փ Ա Յ Գ Ե Ղ Ե Յ Կ Ի

ՆՈՒԱԳ ԱՌԱՋԻՆ

**Տ** ՆԱՅ Մօրմէս եկայ աշխարհ,  
 Յաւ ու վշտեր եղան ինձ մայր,  
 Դեռ իմ աչերս ես չբացած  
 Ոհ', զիս տեսայ ցաւօք պատած:

Շրթանցս թերթերն նման վարդի  
 Երբ բացուեցան խոր ցաւօք լի,  
 Թողմեցան շուտ անխով վանխով'  
 Թշուառուժեան խորշակներով:

Չարաբաստիկ նակատագիրս  
 Խլեց ձեռքէս ազատագիրս,  
 Անմեղ արիւնս միշտ կխմէր  
 Թ'և ոչ երբէք յազիլ գիտէր:

Չէր գթար նա ապարադդ Հօրս  
 Եւ տխրազգեաց եղկելի մօրս .  
 Տասն և մէկ հատ եղբարցս մէջէն  
 Ջիս որոշեց իրեն պարէն :

Թշուառ կենացս առջի օրերն  
 Երջանկութեան էին յոյսեր .  
 Մօրս ամլութեան , հօրս՝ ձերութեան  
 Զաւկիկ մ'էի երջանկութեան :

Յակորբ հայրիկս ալևորած  
 Ծերութեան ցուպն բռնած գրկած  
 Իբրև սիրոյ փափուկ պատանդ  
 Կգուրգուրար վրաս ի խանդ :

Բոլոր եղբարքս իբր զշուշան  
 Կգգուէին զիս ամէն ժամ .  
 Այսու սիրով իրաւ և ես  
 Կսիրէի զանոնք սրտէս :

Ստէպ ստէպ կվազէի  
 Զանոնք դաշտերն կգտնէի .  
 Փափուկ ձեռքովս կգրկէի  
 Սրտիս վրայ կսեղմէի :

Նռան նման կարմիր թուշէս  
Մէյմէկ պաչիկ կուտայի ես .  
Կյանձնէին փոքրիկ հօտ մը  
Կ'արածէի դաշտարօտը :

Գառնուկներուս զլխոց վրայ  
Կշարէի պսակ ծաղկեայ .  
Խոտերուն մէջ կ'ոստոստէինք  
Ու մէկ զմէկ կզգուէինք :

Զուարթ ու ջինջ պայծառ արև  
Կարծես յերկնից զլխուս վերև  
Սուրբ խայտանաց սիրոյ շողեր  
Սմայոց մէջէն սիրտս կկամէր :

Հրոյ նման սիրտս կվառէր  
Ճակտիս վրայ սէրն կփայլէր .  
Անկեղծութիւն ու անմեղդութիւն  
Կզբօսնուին իմ սրտիս տուն :

Գառնուկներուս զուարթ մայիւն  
Սրտիս կազդէր մեծ ցնծութիւն .  
Կ'առնէի զիրկս կպագնէի  
Պաչիկ մ'ալ ես կընծայէի :

Բայց այն անգուժ քաղղն անուպայ՝

Ա՛հ ինքն Երկինք ըլլայ վկայ .

Գլխուս իջոյց ձեռք դժնդակ

Կոտրեց յանկարծ սրտիս դռնակ :

Անցաւ զնաց անհետացաւ ,

Աչերս այն օրն ան չտեսաւ .

Ինչպէս գարուն իր փառքերով

Սահի կերթայ բոլոր զարդովն :

Սիրուն գարնն, ան զովուժիւնդ ,

Զուարթ սիրուն քաղցր զեփիւռդ ,

Փչէ տխուր սրտիս խորերն

Երջանկութեանս դու ես պատկեր :

Մինչ գոյն զգոյն ծաղկանցդ փունջեր

Նոր կզգենուն իրենց գոյներ ,

Անմահաբոյր անուշ հոտեր

Կտարածեն բոլոր կողմեր :

Անտառներու ներդաշնակ ձայն

Եւ կենսատու զուարթ օդն այն ,

Զոր կծրծէ մահկանացուն

Փարատելով ցաւ , վիշտ համբուն :

Բնութեան իսկ ուրախութիւն  
 Երկնից Թաշնոց դայլայլ սիրուն  
 Գոգցես ամենքն նման ծաղկանց  
 Մէկ արգանդէ են զոյացած :

Ասոնք բոլորն ալ մեր աչքէն  
 Օրն ու տարին շուտ կծածկեն ,  
 Երբ ողբալով երթանք յառաջ  
 Կրնան մեղմել սրտերն ցաւած :

Ահա ասանկ իմ մանկութեան  
 Շքեզ գարունն երջանկութեան  
 Անցաւ զնաց ճիշդ գարնան պէս  
 Ո՛հ , մաշելով իմ կենաց կէս :

Ափսոս , անանց կկարծէի  
 Այն իմ օրեր զուարճալի .  
 Բայց անողորմ բաղդն այն դժխեմ  
 Դիպոյց իր նետն իմ ճակտիս դէմ :

Մինչ հաստարմատ ծառերու պէս  
 Տասը եղբայր ունէի ես .  
 Կյուսայի որ խորշակը  
 Խլէ արմատս նետէ ծովը :

Կյուսայի որ անկեղծ սէրս  
 Պիտի մարէ շքեղ արևս,  
 Ինչ՞ գիտէի թէ եղբայրներս  
 Պիտի փշեն մարեն օրերս :

Ինչպէս պատմեմ, ո՞վ տէր Աստուած,  
 Թէ իմ եղբարցս բոլորն կատղած՝  
 Սէրն փոխեցին ատելութեան,  
 Զիս մատնեցին թշուառութեան :

Բերանս անգամ չերթար յառաջ,  
 Սիրտս կլցուի լաց ու հառաչ .  
 Տխուր աչերս կմծագնին,  
 Շրթանցս թերթերն կծառամին :

Յակոբ իմ հօրս զիս սիրելը  
 Գրգռեց եղբարցս վատ նախանձը .  
 Անոնք որ զիս կսիրէին,  
 Արիւնս խմել կցանկային :

Սարաափելի էր այն վայրկեան .  
 Երբ իմացայ բաղդին այն դաւն,  
 Ա՛լ իմ պայծառ շքեղ օրեր  
 Գլխուս եղան խաւար գիշեր :

Ձուարթ աչերս մթագնեցան  
 Սիրուն դէմքերըս թողմեցան .  
 Ուրախութեան մէկ նշան մը  
 Ձէր մնացած սրտիս խորը :

Ստէպ ստէպ կվազէի  
 Անտառներուն չորս կողմերը ,  
 Արտասուաց գետ կհոսէի ,  
 Դէպ առ Երկինք կհեծէի :

Այն անտառաց բոլոր կողմերն՝  
 Որ ցնծութեան էին պատկեր ,  
 Գոզցես անոնք ալ ինծի հետ  
 Կհոսէին արտասուաց գետ :

Հաճ էի որ մարդիկներ  
 Երբեմն թափեն ցուրտ արցունքներ .  
 Սակայն անխորձ ես ըլլալուս ,  
 Տանջուէի անյոյս անյոյս :

Շուարելով կխորհէի  
 Թէ արդարեւ եմ ատելի .  
 Եղբարքս իրան զիս չեն սիրեր ,  
 Ու իմ արիւնս կուզեն խմել :

« Ո՛վ իմ Հայրիկ, » կպօռայի,  
 « Թէ որ քու այդ սէր ցանկալի,  
 Պիտի տանջէ եղբարցս հոգին  
 Վատ նախանձու հրովն ուժգին ,

Չէ, Հայրիկ, չէ, մի սիրեր զիս ,  
 Մի խոց բանար իմին սրտիս .  
 Հեռ. ու նախանձ յայնժամ կերթան  
 Եղբայրներէս իմ մետասան : »

Հանդիսաւոր տօն մ'էր օր մը,  
 Հայրիկս յանձնեց ինձի հօտ մը .  
 Առաւ գիրկը պագաւ աչերս  
 Սրտին վրայ սեղմեց ձեռքերս :

Գլուխս դրաւ պսակ ծաղկեայ,  
 Չեռքս տուաւ ցուպ մի փայտեայ ,  
 Ու աչքերէն զետերու պէս  
 Արցունքներով թրջէր երեսս :

Անկար աչերն վեր վերցուցած  
 « Կօրհնեմ զքեզ, » կըսէր, « Աստուանձ ,  
 Որ միանգամ այս հանդիսիս  
 Ողջ ու առողջ հասուցեր զիս :



Յովսէփ , Յովսէփ , սիրուն զաւակ  
 Իմ ծերութեանս միակ որդեակ .

Այսուհետև դու տղայ չես ,  
 Լաւն ու յոռին կճանաչես :

Առաքինի ծաղկանց սերմեր  
 Ծլիլ ծաղկիլ խնդրեմ , ո՛հ , Տէր ,  
 Իմ Յովսէփիս սրտին վրայ ,  
 Որ միշտ խոնարհ ու հեզ ըլլայ : »

Ահն այս էր խեղճին փափաքն .  
 Կրթել կուզէր դժբաղդ զաւակն .  
 « Այս է » կըսէր , « իմ միակ իղձս , »  
 Որով վառեց սիրտս ու հոգիս :

Ծեր հօրս ձեռքովը պըսակուած  
 Սիրուն գառներս առջևս ձգած ,  
 Չեռքս հովուական զաւազանը ,  
 Կդիմէի դաշտավայրը :

Սիրելիներս իմ ետևէս  
 Եւ գառնուկներս ալ առջևէս ,  
 Քնար՝ սրունգ նուագելով  
 Կբերկրէինք պար պարելով :

Զիս նախատող դաս իմ եղբարց  
 Գոզցես մոռցած էին նախանձ,  
 Եղբայրական խայտանքներով  
 Լրացուցինք այն օրն սիրով :

Բայց օրէ օր վատթարացան .  
 Սէրը ինչ է , բոլորն մոռցան .  
 Խաշանց հօտերը ձգեցին  
 Անզթուծեան ժողով ըրին :

Ո՛չ Աստուծմէ կվախնային  
 Ո՛չ ալ հօրմէս պատկառէին .  
 Սիրտըս կտոր կտոր կըլլար  
 Ալ ինչ ընելս չէի զիտնար :

Անոնց այս գործն զաղտ պահելով ,  
 Կարածէի իմ խաշանց քով  
 Բոլոր անոնց հօտերն սիրուն ,  
 Որչափ բաւէր իմ զօրութիւն :

Քաղցրիկ քնարս ձեռքըս առած ,  
 Ծնկուրներուս վրայ եկած ,  
 Միշտ կ'օրհնէի ըզՏէր Աստուած  
 Եւ զյիշատակ իմ նախահարց :

Անգուժ սրտերն վաստրկելու ,  
 Հօրըս սիրտը չմաշելու ,  
 Ոտքերնին իսկ կըպագնէի ,  
 Երդում ընել ես կուտայի :

Բայց ինչ օգուտ , ահանջներնին  
 Իմ ձայներուս խուլցէր էին .  
 « Գնան , կորիւր , » կգոչէին ,  
 Երեսս ի վեր կպօռային :

« Գնան , պարծէ հօրըդ առջև ,  
 Դու ես անոր կեանքն ու արև .  
 Կուզես պատմէ մեր անհոգ վարք ,  
 Ինչ՞ պիտ' ընէ այն խռֆած մարդ : »

Քանի այսպէս կգոռային ,  
 Իմ երակներս կղողային .  
 Աչերս ի լաց , սիրտս տխրազգեաց  
 Կգոչէի առ Տէր Աստուած :

Հայրս արցունքներս չտեսնելու ,  
 Գործը ինչ է չգիտնալու ,  
 Քամիներու առջև նստած  
 Կսրբէի ուխտ արտասուաց :

Բայց ինչ օգուտ, յորդ արցունքներս  
Կվազէին հեղեղի պէս .

Կարմիր՝ այտերս ողողեցան,  
Սրտիս աղիքն խորովեցան :

Կուրծքիս վրայ սաստիկ ցաւ մը  
Անհնարին մեծ սարսափ մը  
Տոգորուած կար նակտիս վրայ,  
Որուն քար սիրտն իսկ չտոկայ :

Հուսապատար Երկնից կամար  
Իմ աչերուս մուծ կերևար .  
Անտառներուն չորս կողմերէն  
Կարծես ձայներ զիս կսարսեն :

Ոտք ելնելու չկար հնար,  
Մաղձոտուծ իւնս կզօրանար .  
Ծունկս ու ոտքերս կողոպային  
Սիրտըս զոզցես կսեղմէին :

Չայնըս լալէս կնուազէր,  
Ի՛նչ ընելիքս չէի գիտեր .  
Աչերս արցունք կհոսէին,  
Շրթունքս ողբեր յօրինէին :

Աստուած հզօր, միայն այս բառ  
Սիրտ թշուառիս կառնէր կուտար .  
Տխրութեան քող մ'աչքերս պատած ,  
Կհեծէի ի ցաւ ի լաց :



# Ք Ն Ա Ր

Յ Ո Վ Ս Ե Փ Ա Յ      Գ Ե Ղ Ե Յ Կ Ի

---

## Ն ՈՒ Ա Գ Ե Ր Կ Ր Ո Ր Դ

**Ք** Ք Ա Յ Երկինք ալ այն օրեր .

Եղկելի մայրս էր տղաբեր .

Ատենն հասաւ իրեն երկանց ,

Ծնաւ որդի մի զեղապանծ :

Սակայն փոխան ուրախութեան

Եղաւ պատճառ մեր տրտմութեան .

Քանի այն օրն միտքըս կիյնայ՝

Ծունկերս դողան , սիրտս տրուիայ :

Կարծես թէ դեռ աչքիս առջև

Մայրս տարածեր է իրեն թև ,

Խեղճ դողդոջուն ձեռաց վրան

Բռնած կեցած է երախան :

Գարձաւ ձեր հօրս , ըսաւ « Ահն  
Տիրոջ կամաց եմ ենթակայ .  
Ահն քեզի վերջին զաւակ ,  
Սիրելն ըլլայ քեզի կտակ :

Իրաւ Թէպէտ ես կմեռնիմ  
Եւ իմ հաւուցս կերթամ շիրիմ ,  
Բայց ահա քեզ յիշատակներ  
Ես կթողում այս մանկիկներ : »

Այս ըսելով կէս մը մեռած  
Աչկուքները ինձ դարձուցած ,  
Կըսէր « Յովսէփ , սիրէ զեղբայրդ ,  
Ա՛լ չըպիտի տեսնես քու մայրդ :

Աստուծոյ աջն Միշտ ձեր վրան  
Ըլլայ պաշտպան ու պահապան .  
Հազարաւոր բարեօք լցուիք ,  
Ու երջանիկ կենօք ապրիք : »

Այս ըսելով սեղմեց ձեռքըս ,  
Մէյմալ պազաւ տըխուր աչքըս .  
Յանկարծ նայիս դէպի Երկինք  
Վճարեց , վնհ , իրեն պարտիք . . . :

Այլ այն ատեն մեր սրտերուն  
 Արտասուլաթոր խեղճ բբերուն  
 Որչափ արեան ցուրտ հեղեղներ  
 Թափելն իր մարդ կրնայ պատմել :

Մեր աչքերուն յորդ արցունքով  
 Հազարաւոր հեծեծանքով  
 Լուացինք մօրս պաղած մարմին  
 Ամփոփեցինք մէկ նոր շիրիմ :

Տխուր սրտիս իմ սփոփանք  
 Բենիամին կըլլար մինակ ,  
 Որ երթալով կգօրանար  
 Ու մեզ մեծ մեծ յոյսեր կուտար :

Բան մ'ալ պատմեմ կհաւատանք ,  
 Այսօր աստեղք են ինձ վկայք .  
 Կպատմէի եղբարցս այն օր  
 Թ'երազ տեսայ ես փառաւոր :

Տեսայ Երկնից արև , լուսինն  
 Եւ տասնևմէկ աստեղք վերին ,  
 Երկնից կամարը ձըգելով  
 Կուզային ինձ խոնարհելով :



Հարազատացս ամէն մէկը  
Կգրպարտեն մէկ անմեղ մը.  
Խեղճ Յովսէփիս այս երազը  
Պարտք կսեպեն քննել լաւ մը:

Իբր Թէ ես տէր ու իշխան  
Պիտի ըլլամ անոնց վրան.  
Իսկ իրենք գան ինձ խոնարհին  
Ծուռնկ չոգելով աղերսագին:

Երկինք այսօր իմ վիճակիս,  
Թշուառ մօր մը մէկ հատ զաւկիս  
Նախատանացն է նիշդ վկայ  
Անհուն Էական այն զերակայ:

Այն իմ բոլոր եղբարցս մէջէն  
Մինակ Սիմօնն ու այն Ռուբէն  
Իմ անարատ անմեղ արիւն  
Անյագ խմել կբաղձային:

Իրաւ կուզեմ ասոնք չըսել  
Անոնց ամէն չարիք ծածկել,  
Բայց սրտիս մէջ մեծ վէրք է այս.  
Սիրտս կխօսի, բերանս չըսած:

17113-58

Ամենէն շատ ես կցաւիմ  
 Սիմօն եղբօրս դժխեմ բաղդին,  
 Զի իմ ցաւերս թ'ւ են ամբաւ,  
 Սակայն անորն են բազմամբաւ:

Գոնէ իմին առջի օրեր  
 Երջանկութեան էին պատկեր .  
 Բայց այս դաժանն ծնելէն հետէ  
 Թշուառութեան է ետևէ:

Անոր դժնեայ ականողիք  
 Դեռ չեն թրջած ի ցուրտ լալիք .  
 Գուժ, զգացում անծանօթ են,  
 Սիրտը կարծր է ապառաժէն:

Միշտ տխրապատ խաւար տեղեր  
 Վազէր կերթար կծածկուէր,  
 Իր մագերուն սևուկ գոյնը  
 Յայտնի կընէր դաժան վարքը:

Դեռ իր ծաղիկ հասակին մէջ  
 Բարի վարուց ըրած էր վերջ .  
 Տխուր դիմաց ճակտին վրայ  
 Ալեորի ծալք կերևայ:

Ձեռքն առած չէր մէկ քնար մը,  
 Նա չէր երգած գողտրիկ երգ մը.  
 Մաղձոտ սիրտը կերէր մաշէր  
 Ամէնն իրեն մութ կերուէր :

Սիւսօնն իրաւ չէր անդրանիկ,  
 Բայց ամենուն բոլոր սրտիկ  
 Իրեն ափին մէջ առած էր,  
 Գոզցես անոնց էր իշխան տէր :

Ռուբէն անգուժն այն անդրանիկ  
 Խեղճ եղկելւոյս այրեց սրտիկ .  
 Իր մախանաց դառւնն թոյնը  
 Թափել կուզէր խորամանկը :

Է'հ, ինչ ըսեմ Աստուած ինքը  
 Ուղղէ անոնց այն չար միտքը,  
 Ինքը ըլլայ վրէժխնդիր,  
 Որ է համայնց օրէնսդիր :

Այն շքեղ օրն որ պատմեցինք,  
 Որ այն հանդէսն կատարեցինք,  
 Երբ ալևոր հայրն իմ սիրուն  
 Ծաղկէ պսակն եղ իմ գլխուն :

Յանկարծ նայիս մէկ աղջիկ մը  
 Դէմքը ծածկած բարակ քօղ մը,  
 Մեր տնակին դռնէն մըտաւ  
 Եւ հօրս ձեռքերն բռնեց պագաւ :

Պատկառելի վսեմ կերպով  
 Ու նազելի զըրոյցներով  
 « Յաւ է ինձի » ըսաւ, « Հայրիկ,  
 Ընդ միջել ձեր այս հանդիսիկ :

Թշուառ որբ մ'է որ կտեսնաս  
 Քուկին դիմացդ արձանացած .  
 Աբրահամին Նաբովր եղբօր  
 Յեղերէն եմ, ո՛ր ալևոր :

Դեռ յօրօրան ես հանգչէի  
 Երբ սիրելի հայրս կորուսի .  
 Իսկ մօրս սիրուն զուարթ աչքեր  
 Ես փակեցի, ինչ սև օր էր :

Գորովագուժ սրտիդ համբաւ  
 Ինձ սիրտ տուաւ, մեղմեց իմ ցաւ .  
 Եկայ խնդրել քու օգնութիւն,  
 Զոր շատերուն ես ըրեր դուն :

Շնորհէ ինծի պատապարան,  
 Ճաւոցս ըրէ դեղ ու դարման .  
 Թէ հնար է, Թող որ զքեզ  
 Ինձ հայր կոչեմ ու զիս օրհնես : »

Այս ըսելու ժամանակը  
 Աչքէն տխուր յորդ արցունքը  
 Արժամափայլ ջրերու պէս  
 Կիջնար կերթար գետերու պէս :

Մէկ կողմէն ալ իւր մազերով  
 Սրբէր արցունքն լալով ողբով .  
 Ո՛հ, ամենուս մեր սրտերուն  
 Ճաւ, վիշտ ազդեց իւր պատմութիւն :

« Դուստր իմ » ըսաւ հայրս ալևոր .  
 « Մի տազնապեր սիրտըդ լալով .  
 Ըսէ շիտակ ինչ է անունդ ,  
 Մի ամաչեր , ինչ անուն հօրդ : »

Խեղճ աղջիկը քաջալերուած՝  
 Դարձուց աչերն դէպ ի Աստուած ,  
 Կգոհանար կուրախանար ,  
 Ըսաւ իմ Հօրս , « Լսէ՛՛ հ Հնայր ,

Սէլիմա է իմին անուն ,  
 Թէ որ կուզես հօրս ալ անուն,  
 Բաթուէլի սիրուն եզրօր  
 Ովբերին եմ զաւակ խեղճ Հօր : »

« Օրհնեալ ըլլայ Տէր իմ Աստուած , »  
 Մէյմալ պօռաց հայրըս յանկարծ .  
 « Կնանաչեմ հայրդ Ովբերը ,  
 Միջագետաց այն դաշտերը :

Երբ Լաբանայ ոչխարները  
 Կարածէի այն տեղերը ,  
 Շատ կուզէի յարիլ անոր .  
 Փնռք քեզ Աստուանձ , տեսայ այս օր : »

Ետքը սիրուն նայուածքով մը  
 Ըսաւ ինծի ժպիտով մը ,  
 « Սիրուն որդեակ , ծանր էր ինծի  
 Տեսնել միշտ տունս ցեղ Քանանի :

Դու միայնակ որդւոցս մէջէն  
 Դեռ ազատած չես այն պարտքէն .  
 Ահա քեզ ալ սիրուն աղջիկս  
 Ըլլայ քեզի սուրբ ամուսնիկ : »

Մեծ զարմանքով ես լուռ կեցած  
Կըլսէի հորըս խօսած .

Սիրտս լցաւ ուրախութեամբ  
Հոգիս թնդայր զուարթութեամբ :

« Թող քու վեհ կամքդ ըլլայ », ըսի ,  
« Անշուշտ Աստուած ազդեց քեզի .  
Այն՝ որ զքեզ շատ է սիրեր ,  
Եւ բարութեամբ նոխացուցեր : »

Այն միջոցին դատերն այտեր  
Իբրև կարմիր կարմիր նուներ  
Ամչնալէն կարմըրէին  
Եւ տեսնողին սիրտ շարժէին :

Ետքը առի զայն թև թևի  
Ելանք զացինք ցնծութեամբ լի  
Մեր հանդէսին սիրուն դաշտը ,  
Ուր վառեցաւ սիրոյ բոցը :

Օր ըստ օրէ մեր սրտերը  
Կվառէին , զիտէ Տէրը .  
Իբր ի հնոց մեր սրտին մէջ  
Կբորբոքէր սէր սուրբ անշէջ :

Ամէն ատեն կխօսէինք  
 Երբ մեր հօրը զիրկ վագէինք,  
 Թէ մեր շքեղ հարկի օրեր  
 Պիտի ըլլան բաղդից պատկեր:

Հայրս ալ այն կփափաքէր  
 Մեր հարսանեաց տօն կատարել,  
 Անմահ սէր մ'էր որ կփայլէր  
 Մեր տնակին բոլոր կողմեր:





# Ք Ն Ա Ր

Յ Ո Վ Ս Ե Փ Ա Յ Գ Ե Ղ Ե Յ Կ Ի

---

## Ն ՈՒ Ա Գ Ե Ր Ր Ո Ր Դ

**Մ** ՈՒՓ գիշերուան վեհ թագուհին  
Այն ոսկեհեր պայծառ լուսին  
Երեք անգամ իրեն շրջան  
Կատարած էր երկնից կամար :

Մեր հարսնիքին յարմար օրն էր,  
Ինձ ծագեցան պայծառ օրեր,  
Սէր ու խայտանք, բերկրանք ու խանդ  
Ծլէր մեր սիրտն իբրև ըզվարդ :

Յակովբ Հայրիկս իր որդիներն  
Ու մօտակայ բարեկամներն  
Հրաւիրեց մեր տնակը  
Կատարել այս մեծ հանդէսը :

Անուշահամ կերակուրներ  
 Եւ զանազան ուտելիքներ  
 Դալար չքնաղ տերևներով  
 Պատրաստ էին յորդ ու լիով :

Չորս կողմերնին սիրուն վարդեր  
 Պէս պէս չքնաղ ծաղկանց թերթեր  
 Կոկիկ շարուած կհոտէին,  
 Մարդուս խայտանք կընծայէին :

Մեծ դաշխոյններ մէկ կողմ դրուած  
 Բոլորն յստակ կանթով լցուած,  
 Մէկ ալ ուլ մը մորթուած էր  
 Ամէն մէկ բան պատրաստի էր :

Ասոնց մէջը մեզի համար  
 Երկու ծաղկէ պսակ ալ կար .  
 Չորոնք Յակոբ հայրս օրհնելով  
 Պիտի շուք տայր մեզ անոնցմով :

Հազիւ թէ դեռ տօնն սկսաւ,  
 Հայրս մեր մէջն եկաւ նստաւ .  
 Յնծուծենէն չղիմացաւ  
 Ելաւ գլուխս պսակն դրաւ :

Սէլիմայի փափկիկ ձեռքերն  
 Բարակ աղւոր սիրուն մատներն  
 Բերաւ ձեռքիս մէջը դըրաւ  
 Ու օրհնելով ասանկ ըսաւ :

« Սըրահամու, Իսահակայ  
 Սնմահ Սստուածն այն զերակայ  
 Ինքը վերէն թող հովանի  
 Ըլլայ ձերին սուրբ տնակի :

Ուր' էր որ զձեզ ես տեսնէի  
 Զաւկըներով և թողամբ լի,  
 Որոնք կրնան դարուց ի դարս  
 Ձեր յիշատակն պահել անանց:»

Յնծուծենէս կորուսի զիս  
 Նոյն զգացում էր և հարսիս .  
 Գացի ընկայ Հօրըս ճիտը  
 Պըլլուեցայ պագի ձեռքը :

Միայն աչքիս յորդ արցունքէն'  
 Որ կվազէր իմ դէմքերէն ,  
 Խելքըս գլուխըս ժողվեցի ,  
 Մէյմալ դարձայ ձեռքը պագի :

Այս միջոցին Սիմօն կատղած ,  
 Աչքը կրակ էր բորբոքած .  
 Ոտքի ելլելն ու դուրս վազելն  
 Մէկ ըրաւ մէկ այն անգուծը :

Թշուառ Հայրիկս ապշած կեցած  
 Ինձի գրկէն մէկդի ձգած  
 Շուտ ետևէն ելաւ վազեց  
 Եւ ողբալի ձայն մ'էր ձգեց :

« Ուր՞, որդեանկ իմ, դու հւր կերթաս  
 Ուր՞ կձգես Հայրդ տխրազգեսց .  
 Կոյր նախանձը հւր կտանի,  
 Պէտք չէր քեզի ձրգել զանի : »

Խեղճ ծերունւոյն բոլոր խօսքեր  
 Ամփոփեցին Երկնից օղեր .  
 Գնաց դաժանն անհետացաւ  
 Քրթէս բերնէս հանդէսն բերաւ :

Քիչ օր անցաւ ես հասկըցայ  
 Այս գազանին սիրտն անուպայ .  
 Օր մը դէպի դաշտը գացի  
 Յանկարծ վայրագ ձայն մ'լսեցի :

Չգուշուծեամբ մը մօտեցայ  
 Ծառի մը տակ արձանացայ,  
 Տերևներուն մէջ տեղերէն  
 Տեսայ բոլորն եղբայրներս են :

Անգուժն Սիմօն ոտքի կայնած,  
 Դիմաց գոյնը անցած մարած .  
 Չեռքը ոտքը կողողղար  
 Ինչ ընելիքը չէր գիտնար :

Մէկ բարձրաբերձ սոճի նման  
 Երբ զարնէ զայն Երկնից կայծակն,  
 Բայց կուզէ դեռ օդը փորձել  
 Իրենն ճիւղերն կըղձայ շարժել :

Կարծես թէ դեռ դժխեմ ձայնը  
 Հնչեցրնէ իմ ականջիս .  
 Լեռ ու ձորեր բոլոր դաշաւեր  
 Կողողային հող ու քարեր :

« Չէ կարելի, » կըսէր գազանն,  
 « Չ'ատել Յովսէփն այն վատ տղան .  
 Չէ մի ինքը մեր Հօր սէրը  
 Յափշտակած է բոլորը :

Գիշեր ցերեկ կամբաստանէ ,  
 Այն ծեր մարդն ալ մեզի կատէ .  
 Աչքը ուրախ կայծ մ'ալ ցոլայ  
 Այն վատ ժանտին համար կըլլա

Ահն ասանկ է եղբայրներ ,  
 Ես չեմ կրնար ալ համբերեր .  
 Միտքըս դըրի երթալ հեռու ,  
 Մէյմալ տնակն չդառնալու :

Արդ' թէ որ դուք ալ հետևիք  
 Իմ այս խելքիս, շուտ կազատիք .  
 Կհանդուրժէք նախատանաց,  
 Որոնց պատճառ է Յովսէփն ցած :

Ռուբէն, մոռցանր որ դու մեծ ես,  
 Բայց Յակոբին ատելին ես .  
 Ելէք ելէք երթանք ասկէց,  
 Անոր ըլլան դաշտ ու պարտէզ : »

Այս որ ըսաւ ամէնք մէկէն  
 Ուխտ ու դաշինք դրին անդէն ,  
 Թողուլ երթալ անհետ ըլլալ  
 Ալ Յակոբայ տուն չդառնալ :

Այս որ տեսայ գոյնըս նետեց,  
 Աղիքս այրեց սիրտըս մրկեց.  
 Բոլոր մարմինս կողողըղար,  
 Ինչ՝ ընելս ալ չէի զիտնար :

Շուտ մը ելան ամէնք մէկէն  
 Մեր տնակին մտան դռնէն .  
 Ես ալ հասայ ետևներնէն  
 Տեսնեմ թէ ինչ պիտի ըսեն :

Ռուբէն յառաջ յարձակելով  
 Ըսաւ յոխորտ բարբառով մը .  
 « Երկար ատեն կտրտնջես ,  
 Թող որ Սիւբեմ արծենք գառներս : »

Խեղճ ալևորն չզիտնալով  
 Հրամայեց ինձ ըսելով .  
 Երբոր լուսինն ամբողջանայ՝  
 Պիտի դառնաք ամէնքնիդ ալ :

Անկէց ետև ամենեքին  
 Հրաժեշտի ողջոյն տուին .  
 Իսկ Սիմէօն եղբայրս դաժան  
 Կմրմուար իբրև գազան :

Բոլոր սրտէս արիւն կանցնէր

Ինչ ընելըս չէի զիտէր .

Ինքնին իմ անձս կաւաղէի,

Առջիս գուբեր կտեսնէի :

« Հօրըս սէրը , կպօռայի ,

« Առիթ կըլլայ վատ նախանձի .

Ոհ' , ես դժբաղդ զաւակ մը եմ ,

Տխուր եմ ես . բաղբս է դժխեմ : »

Կհնչէի միշտ այս խօսքեր ,

Բայց ճար , ճարակ ինձ չլինէր .

Իմս Սէլիմա միշտ կջանայր

Մատուցանել ինձ մխիթար :

Եղբարցս հեռի եղած ատեն

Կերթար ցաւ , վիշտ մեր երկուքէն .

Անցան ժամերն , եկաւ ատեն

Անոնց դարձին արօտներէն :

Սէլիմայ հետ ելանք զացիներ

Մեր Յակոբ Հօր ձեռքը պագինք .

Գրկեց զմեզ անյազ սիրով

Գգուեց զմեզ համբոյրներով :



Հայրս ալ խեղճը միշտ կապասէր

Ու մեզի ալ, « ելէք, կըսէր .

Ելէք երթանք եղբարցդ դիմաց

Որ սիրովուի սիրտս տխրագգեաց : »

Ելանք տունէն . Յակոբ մեր մէջ,

Գացինք անտառն ասանկ մինչ վերջ .

Բենիամինն ալ առջևնիս

Ոստուտելով կզրկէր զիս :

Շատ անտառներ անցանք գացինք,

Հայրըս շուքի մը տակ դրինք .

Ես, Սէլիմա, Բենիամին

Ելանք ցզուիս մեծ բլրակին :

Արդէն արևն իր կէս շրջան

Լըրացուցեր էր մինչ այն ժամ .

Անհնարին սաստիկ վախ մը

Պատեց Հօրքս խեղճ սրտիկը :

« Զըլլայ, » կըսէր, « մէկ փորձանք մը

Վերջացունէ իմ փափաքը .

Ես ինչ խելքով գացէք, ըսի,

Աս' ինչ ձիւն է, զլխուս բերի : »

Բայց ես պատճառն լաւ զիտէի,  
 Որ էր անոնց վարքն անբարի.  
 Ըսի « Կերթամ անձամբ զանոնք  
 Կբերեմ քեզ, մի ըներ հոգ: »

« Ինչ՞ կխօսիս, » ըսաւ ծերը,  
 « Կուզես ձգել խեղճ Յակոբը.  
 Զաւակներէս զհօրկ մի տեսնեմ  
 Ես զիս Աստուած, ալ ինչ ընեմ:

Գիտեմ Յովսէփ քու երթալըդ  
 Յայտնի կընէ անկեղծ սէրըդ,  
 Բայց ո՞վ զիտէ զուցէ քեզ ալ  
 Սպասել հարկ պէտք է ըլլալ:

Յովսէփ, մահուան օրս մօտեցաւ  
 Մի յաւելուր իմ սրտիս ցաւ.  
 Եթէ յանկարծ իջնեմ շիրիմ  
 Զպիտի լսես զօրհնութիւն իմ:

Կեցիր, Յովսէփ, թող քո ձեռքեր  
 Գոցէ իմին տխուր աչեր.  
 Անկէց ետքը զատուէ քովէս,  
 Ալ աշխարհէս յոյս չունիմ ես: »

Ալևոր Հօրս այս խօսքերը  
 Կայրէին իմ երակաները .  
 Սիրտըս ելաւ, աչքըս լեցաւ  
 Պատեց սիրտըս ամէն մէկ ցաւ :

Սէլիմա ալ միշտ կըջանայր  
 Յորդորական խրատներ տալ .  
 Չհեռանալ հօրըս քովէն  
 Չառնել անէծք անոր բերնէն :

Մէկ մեծ ահեղ պատերազմ մը  
 Անհնարին մեծ կռիւ մը ,  
 Սրտիս խորը կաղմկէին ,  
 Աչքէս կարկուտ կ'ծափէին :

Բայց հարազատ եղբարցս սէրը  
 Յաղթանակեց ամէն բանը ,  
 Պագտըուեցայ ձեր Հօրըս հետ  
 Որ կ'հոսէր արտասուաց զետ :

Պագտուեցայ հետ Սէլիմայ .  
 Բենիամին պզտիկ տղայ  
 Արտասուաց տաք նոհատ կամեր  
 Սուրբ աչերէն կկամկըծէր :

Իմ Սէլիմաս լալով ողբով  
 Գայր ետևէս վազվրզելով,  
 « Հօրդ քովը, չըսի » կըսէր,  
 « Ուր կերթաս խեղճ եղբայրասէր:

Մոռցանք եղբարցդ ատելութիւն  
 Անոնց քու հետ թշնամութիւն .  
 Լսէ ինձի թէ սիրես զիս .  
 Յաւ ու վիշտեր թողուս հիքիս:

Կուզես, կըսէր, Հօրըդ աչեր  
 Սէլիմայիդ տխուր բըբեր  
 Միշտ արտասուաց զետեր հոսէն,  
 Յաւօք սրտի ըզքեզ յիշէն:

Մ'ըներ կըսեմ, մ'ընէր Յովսէփ,  
 Սիրտըս փորըս կելլայ կոր եփ .  
 Գթան Հօր մը ծերուկ մօրուաց,  
 Գթան և իմ դառն արտասուաց: »

« Ինչպէս, » ըսի, « մերժեմ զքեզ .  
 Կըլլայ երբէք ատել զքեզ .  
 Բայց այն երկնից վեհ Սատուածն է  
 Որ զիս երթալ միշտ կստիպէ: »

Իրաւ այսպէս բերանս կըսէր,  
 Բայց սրտէս ալ արիւն կանցնէր .  
 Ապշած ապշած մէյմը երկինք  
 Մէյմալ գետին կնայէինք:

Թէև վիշտով սիրտս լցուած էր,  
 Բայց եղբարցս սէրն զիս կստիպէր  
 Զգել Յակոբ ու Սէլիմա  
 Եւ չըզժայ Բենիամնայ:



Ք Ն Ա Ր

Յ Ո Վ Ս Ե Փ Ա Յ Գ Ե Ղ Ե Յ Կ Ի

Ն ՈՒ Ա Գ Զ ՈՐ ՈՐ Դ

**Տ**ԵՍԱՅ երբէք չկայ հնար ,  
Զիս իւր զըրկէն ալ թող չէր տար ,  
Կամացուկ մը զըրկին մէջէն  
Ետ քաշուեցայ ես մեղմօրէն :

Այ՛ հոն կայնիլ բանիս չեկաւ ,  
Բերանս զոց , բայց սիրտս լեցաւ .  
Այ՛ փուծացի նամբայ առնել  
Թէև հոգիս կըտըրրորէր :

Ստէպ ստէպ հալած մաշած  
Կը նայէի ետիս դարձած .  
Հայրս , Սէլիմա ու Բենիամ  
Զիս դիտէին իբրև արձան :

Երբոր աչքէս անյայտ եղան ,  
 Յաւ ու վիշտերս իմ բազմացան .  
 Երբոր նորէն քիչ մ'ետ դարձայ  
 Անոնց ալ ինձ գալը տեսայ :

Հեռուանց թևերս կերկարէի  
 Զանոնք գրկել կբաղձայի .  
 Սիրոյ անձայն նշաններով  
 Կխօսէինք տխուր սրտով :

Ես ինքնիրենըս կըսէի  
 « Ինչո՞ւ աչքէս արցունք հոսի .  
 Ինչո՞ւ սիրտըս կըտըրորի  
 Ինչո՞ւ ծընկերս կկտրտին :

Թէ սիրելեացս բաժնելէն է  
 Միայն օրուան մը համար է .  
 Զէ մի կուզեմ եղբարքս տեսնել .  
 Ինչ՞ կհոսիք, խեղճ արցունքներ :

Նոյն վայրկենին կարծես ձայն մը  
 « Այս քեզի է, կըսէր, պարտք մը .  
 Քաջալերուէ՛ ել ճամբադ առ  
 Սիրտըդ պահէ գուարթ ու վառ : »

Վերջին անգամ մ'ալ նայեցայ  
 Սիրելի հօրս դաշտին վրայ,  
 Աչքիս զարկաւ անոր տունը,  
 Նորէն դողար սրտիս թելը:

Մննս բարեաւ, բնակարանն,  
 Անշուշտ ընծացք արեգական  
 Երկու անգամ չգրլորած  
 Պիտի տեսնեմ ցաւս լըմնցած:

Այս ըսելով ելայ ճամբայ.  
 Կմընար ինձ ինչ որ բան կայ.  
 Քանի յառաջ որ կերթայի  
 Սիրտըս փափաք մը կըզգայի:

Եղբարցըս հետ պագտըռուիլը  
 Կսփովէր իմ տխուր սիրտը.  
 Այս փափաքն էր որ սիրտ կուտար  
 Թէ ել շուտով սն ճամբան առ:

Այս խորհրդով մտայ Սիւքեմ  
 Զանացի որ եղբարքս գտնեմ.  
 Երազ երազ կվազէի  
 Բայց ոչ մէկն ալ այն տեղ գտի:



Ուրիշ հովուաց , « հւր են , » ըսի .  
 « Խեղճ Յակոբայ որդիք վշտի . »  
 Ըսին թէ , « շատ օրեր են որ  
 Անոնք այս տեղ ժուռ չեն գար կոր :

Բայց թէ միայն անցած օրեր  
 Սա մօտակայ դաշտն են մտեր .  
 Այլ չեմք զիտեր հւր երթալնին  
 Որ' լերանց մէջ կորսրուելնին : »

Երբ այս խօսքը ես լսեցի ,  
 Սիրտըս մէկ ցաւ մ'ալ զգացի .  
 Շփոթելով ելայ գացի  
 Ես ալ զիս դաշտը կորուսի :

Գիշերուան մուծն սկսաւ կոխել  
 Սրտիս երակն այրել մրկել .  
 Ահեղ վախ մը սիրտըս հզմեց  
 Ծնկուրներուս ոյժը կտրեց :

Յակոբ հօրըս կասկածները  
 Կաւելցունէր երկիւղները .  
 Աչքիս տաքուկ արցունքները  
 Կթրջէին բոլոր դաշտը :

Միշտ ախ ու վախ սրտէս կելլէր  
 Սգոյ սպունգ զոգ սխմուէր .  
 Մայրն կորուսած գառին նման  
 Կշրջէի դաշտ, արտ համայն :

Ըսի, « ելլամ ալ ետ դառնամ,  
 Բայց ինչպէս հօրս ներկայանամ .  
 Ինչպէս ըսեմ քու զաւելըներ  
 Սիւքեմն ձգեր են ու զացեր : »

Տեսայ չըլլար հնար չկայ,  
 Աստուած երդմանցս ըրի վկայ .  
 Ըսի թէ որ մահ ալ ըլլայ՝  
 Չանտնք գտնել մեծ ջանքս ըլլայ :

Չըսպասեցի որ արեգակ  
 Տարածէ իր արշալուսակ .  
 Մուծ զիշերուան սևուկ քօղը  
 Պատած էր այն բոլոր դաշտը :

Կոխած տեղըս չէի տեսներ  
 Երբ այն անտառն էի մտեր .  
 Որ՛ կողմն երթալս չէի զիտէր,  
 Ալ իմ յոյսս միշտ պօռալ էր :

Աչքէս արցունք կթափէի  
 Ուր՞ էք, եղբանք, կպօռայի .  
 Գառին նման էի ապշած ,  
 Չայնրս բոլոր դաշտն էր բռնած :

Մէյմ՝ ալ նայիմ իմ չորս կողմեր  
 Կպլպլան գայլոց աչեր ,  
 Որոնք զոզցես ախոփելու  
 Եկեր էին զիս զըտնելու :

Առջի անգամ հոգիս դռաց  
 Վախէս մնաց բերանրս բաց .  
 Բայց երբ ոտքերս կըլիզէին,  
 Սրտիս մէկ մեծ յոյս մը տուին :

Բայց ախոս, ճֆ , գայլոց սիրարը  
 Կայ եղեր կայ եղբարցս փորը .  
 Գայլերէն ալ էվել դաժան  
 Անոնք եղեր են անզգամ :

Վերջապէս մէկ անձանօթ մը  
 Լսելով իմ տխուր ձայնը ,  
 Եկաւ գտաւ բռնեց վերցուց  
 Եղբարցս տեղը ինձ իմացուց :

Կարծես յԵրկնից հրեշտակ մի էր  
 Որ հոն յանկարծ ինձ կերևէր .  
 Թէ որ ըսի , « սիրես զՍասունս ,  
 Միտքըդ պահէ սն իմ խօսունս :

Թէ որ հօրըս դաշտաց մէջէն  
 Անցնիս երթաս այն կողմերէն ,  
 Գնան մտի՛ր մեր տնակը  
 Սփռի՛է հօրս ցաւած սիրտը :

Ըսէ պատճառն ուշանալու ,  
 Ըսէ շրջի մինչև ի լոյս ,  
 Գտնել եղբարքն բերել քեզի  
 Չըլլայ որ հոգ ընես ասի : »

Իսկ ես ելայ ճամբայ ինկայ  
 Գիշերն ի լոյս չքնացայ .  
 Արշալուսին Գովթայեմի  
 Անտառները առջևս առի :

Մէյ մ'ալ նայիս շատ ոչխարներ  
 Կարածէին այն անտառներ ,  
 Նայիմ իմին սիրուն շներ  
 Վազելով քովս էին եկեր :

Կոստոստէին իմին չորս կողմ,  
Կլլիզէին իմին ոտքեր,  
Մինչև գլուխս կցածկէին  
Ու երեսներս կպագնէին :

« Սհն գտայ մի, » պօռացի,  
Յնծումենէս զիս կորուսի .  
Ըսի « երթամ շուտ պագտրուիմ  
Անյագ սիրով մը պլլըուիմ : »

Վազեցի ես դէպ ի իրենց .  
Սիմօն դաժանն ինծի դիմեց .  
Աչքին մէջը բորբոքած էր  
Կատաղութիւն մի վատշուէր :

« Այ՛, դու ժպիրհ , » յանկարծ պօռաց .  
« Հոս գալու ալ համարձակած  
Ելեր եկեր ես այս դաշտեր .  
Զկերանն քեզ լերանց գայլեր :

Ես իսկ զքեզ չտեսներու  
Զայնրդ անգամ չլսելու ,  
Այս դաշտերուն մէջ քաշուեցայ  
Աս ինչ բան էր որ ես տեսայ :

Յակովբ ծերը խրկեց զքեզ,  
 Որ մեր գործեր տեսնես փորձես .  
 Ել՛, հեռացիր, Ել դիմացես  
 Ել՛ կորսւրուէ սա դաշտերէս : »

Այս ըսելով ետ հրեց զիս .  
 Ելայ մէյ մ'ալ փորձել ես զիս,  
 Թուերուս մէջ զայն զրկեցի  
 Սրտիս վրայ ալ սեղմեցի :

Բերանըս բաց, աչերս ի լաց  
 Սիրտըս, ծունկերըս սարսուցած,  
 Սրտէ ի սիրտ կխօսէի  
 Բերնէս խօսք մը հանած չէի :

Բայց այն անգուժը կատղեցաւ,  
 « Սիրո՞յ է այս նշան, » ըսաւ .  
 Դու թշնամի մեր բանասարկու  
 Պատիր դիմօք կուգաս հըլու :

Կեղծ խօսքերով յաղթեցիր զիս  
 Ուժով ալ դու կփորձես զիս .  
 Այս ըսելով թօթվեց զրկէն,  
 Դանակն առաւ վազեց մէկէն :

Անշարժ ապշած կեցեր էի,  
 Մէյմալ նայիմ թէ՛ ուր էի,  
 Հասաւ Ռուբէն բունեց ձեռքէն  
 Ազատեց զիս այն հարուածէն :

Ատոր վրայ ամէնք եկան  
 Թափուեցան շուտ իմին վրան .  
 Ինձի վիճակ կորոշէին  
 Ինչ՝ ընելնին չգիտէին :

Նայիս Սիմօն փրփրացած  
 Բարկուծենէն կրակ կտրած ,  
 Առանց կէտ մը համբերելու  
 Տարաւ զիս հոր մը ձգելու :

Զիս քաշելով առաւ տարաւ  
 Հորին բերանը կայնեցաւ ,  
 Իջեցուց զիս հորուն մէջը ,  
 Թռաւ իմին զլիսէս խելքը :

Գնաց դաժանն ալ չերեցաւ ,  
 Սիրտըս կտոր կտոր ըրաւ .  
 Բայց աղէկ որ հորուն մէջը  
 Չկար երբէք ջրոյ կան մը :

Յոյսս աշխարհէս ես կտրեցի  
 Ձիս մահուան զոգ պատկած տեսի .  
 Երկնից զմբէ՞ծ ինձի համար  
 Ծածկած էր զո՞գ իրեն կամար :

Մուծ աղջամուղջ , սաստիկ խաւար  
 Աչքիս պէս պէս բան կերևար .  
 Միայն արցունք տխուր աչաց  
 Կափոփէին սիրտըս այրած :









# Ք Ն Ա Ր

Յ Ո Վ Ս Ե Փ Ա Յ      Գ Ե Ղ Ե Յ Կ Ի

Ն Ո Ւ Ա Գ    Շ Ի Ն Գ Ե Ր Ո Ր Դ

**Ա**ՐԳԷՆ օրը կէս եղած չէր  
Իմ եղբարց զործ միշտ խնդալ էր.  
Քանի որ ես տկարացած,  
Քարին վրայ էի փռուած:

Մէյմալ յանկարծ Սիմօն դաժան  
Տեսայ կայնած հորին բերան,  
Հրամայեց որ դուրս ելնեմ,  
Ինչ ընելը ես ինչ զիտեմ:

Ես կարծեցի թէ վատ սիրտը  
Մոռցած ըլլայ հետ, նախանձը.  
Ահով, դողով հետը զացի  
Մինչև իրենց նստած տեղի:

Հոն, ինչ կըսես, խելքըս գլխէս  
Թըռաւ զնաց իմ սարսափէս .

Տեսայ շատ մը օտարական  
Որ իմ եղբարց ոսկի կուտան :

Մէկէն գիտցայ գլխուս եկած՝  
Բոլոր հոգիս, մարմինս դողաց .

Յոյսըս կտրած կնայէի  
Ռուբէն եղբայրս բընտըռէի :

Երբ տեսայ որ չկայ Ռուբէն,  
Ոյժ, զօրուծիւն մ'առի մէկէն .

Հնչեցի ես սա խօսքերը  
Մխել անոնց անգուծ սիրտը :

« Թէ որ ձերին, անգուծ եղբւրք,  
Սիրտը չզգար իմ կողկողանք .

Ձէի երբէք ես մեղադրեր,  
Եւ իմ խեղճ սիրտս չէր տագնապեր :

Մանկուծեանըս ձեզի ըրած

Հազարաւոր ու բիւր բարեաց

Այս՞ է փոխան, որ դուք այսօր

Գլխուս բերիք ասանկ սև օր :

Ես իմ հօրըս տունէն ելայ ,  
 Ոհ , թհղ Ս : տուած ըլլայ վկայ ,  
 Զձեզ իրեն դարձունելու .  
 Կուզէք եղեր զիս ծախելու :

Ոհ , ինչ անգուծ գայլոց նման  
 Ժողոված էք իմին վրան ,  
 Յափշտակել հօր մը զրկէն  
 Ու նազելի Սէլիմայէն :

Գժացէք յիս ո՛վ եղբայրներ ,  
 Ինչո՛ւ ձեր սիրտն է քարացեր .  
 Ինչո՛ւ ծախէք զիս օտարաց .  
 Ըսէք ես ձեզ ինչ եմ ըրած :

Այս աշխարհիս դեղին ոսկին  
 Որչնափ յարգի է ձեր աչքին ,  
 Որ ձեր անմեղ մէկ եղբայրը  
 Խրկել կուզէք հեռու տեղ մը :

Սիմօն , անգուծ , ինչո՛ւ Ռուբէն  
 Առաւ դանակ քուկին ձեռքէն .  
 Սակայն ահա չկայ Ռուբէն ,  
 Հանէ դանակդ մըխէ մէկէն :

Լաւ է ըստ իս մեռնիլ երթալ  
 Քան գերութեան մէջը մնալ .  
 Լաւ է որ զիս այս տեղ թաղէք  
 Քան ծնօղէս յափըշտակէք :

Եթէ այս իմ տխուր լալիք  
 Չեն դրդեր չեն ձերին սրտիկ .  
 Գոնէ հօր մը ներմակ ալեաց  
 Գըծացէք որ կուզէ մեր դարձ :

Կուզէք եղեր դուք վազցունել  
 Այն խեղճ ձերին յորդ արցունքներ ,  
 Կուզէք զանի օր մը յառաջ  
 Գլորել վան , ի փոս շիրմաց :

Եղո՛ւք ինծի , ամենքնիդ ալ  
 Սկսեցիք իմ վրաս գալ .  
 Իբրև զինւոր կամ իբրև գող  
 Մի հանէք մի , իմ սիրտըս դող :

Նեպիծաղիմ , ան , իմ սիրելիս  
 Գու ալգտիկուց սիրէիր զիս ,  
 Հիմա միայն այդ արցունքով  
 Գոհ կըլլաս դու ան ու վանսով :

Սիմօն, Սիմօն, անգուժ եղբայր,  
 Մեզ չէ՛ ծներ մէկ հայր մէկ մայր.  
 Ես բեզ, դու զիս կսիրէիր,  
 Ինչո՞ւ այս ձիւն զլխուս բերիր:

Սակայն զխոցիր, որ այդ խիղճըդ  
 Պիտի տանջէ քուկին սիրտըդ.  
 Եկո՛ւր Սիմօն, մըներ ասանկ  
 Ամէնքս մէկտեղ առ հայրս դառնանք:

Խեղճ հօրմէս ես ալ կը ծածկեմ  
 Զարագուշակ այս դէպք դժխեմ.  
 Պըլլուելով մէկգամէկու  
 Երթանք մէր հայրն սիրտերու: »

Աս սրտաշարժ խօսքերուս հետ  
 Արցունք աչէս հոսէր իբր գետ.  
 Անկեղծ սիրոյս զուարթ շողեր  
 Գէթ նայուածքիս մէջ կփայլէր:

Առջի բերան կարծես ամէնքն  
 Զգածուեցան այս խօսքերէն.  
 Օտարականք մինչև անգամ  
 Զիս գնելնուն շատ զղջացան:

Սակայն , աւանդ , դեղին ոսկին ,  
 Նոյնպէս նախանձն ինձ յաղթեցին .  
 Սիւսոն ելաւ անցաւ միջ տեղ  
 Տեսայ դարձան բոլոր մէկ հեղ :

Ամէնուն ձեռք ստակ լեցուց ,  
 Մէյմալ ահեղ աչքը դարձուց ,  
 Սպառնալիք ժանտ աչերնէն  
 Կթափէին անօրէններն :

Մէյ մալ նայիս եկան վրաս  
 Մերկացուցին ամէն մէկ բանս ,  
 Ու մէկ գերեաց գէշ զգեստ մը  
 Հագուեցուցին ինծի լաւ մը :

Այ երբ որ ես ամէն կողմէն  
 Յոյսըս կտրած տեսայ մէկէն ,  
 Դժբանդդ վայրկեան , ո՛վ դառն ժամ ,  
 Կպօռայի ես բարձրաձայն :

« Ո՛վ իմ հայրիկ , » կգոչէի ,  
 « Այս ինչ բան էր որ ես տեսի .  
 Երբ լսես դու այս սև գոյժը  
 Գիտեմ կերթայ քուկին ոյժը :



Ասկէց ետքը քու ծերութեան,  
 Ձկայ Յովսէփ անմեղ տղան.  
 Որ ըլլար քեզ ցուպ ու նեցուկ.  
 Վնխ, իմ թշուառ հայր իմ ծերուկ:

Ահ սիրելիս դու Սէլիմա,  
 Ուր՞ մնաց քու սիրուն փեսայ.  
 Երանի թէ այն խօսքերուդ  
 Հետեւի, հազար եղնակ: »

Աս ըսելով, դարձայ իրենց  
 « Կ'ընեմ ըսի իմ խօսքիս վերջ,  
 Կ'երդնում, ըսի, Երկնից վրայ,  
 Ճերմակ մօրուաց խեղճ Յակոբայ:

Ալ իմ բոլոր աղաչանքներ  
 Գիտցայ ամէնքն զուր են եղեր,  
 Բայց իմ վերջին գէթ այս խօսքեր  
 Մնան ձեր միտքն ո՛վ եղբայրներ:

Տեսէք Երկինք Աստուած մը կայ,  
 Որ այս դէպքիս է ճիշդ վկայ,  
 Թէ որ այս խօսքս ալ չբռնէք  
 Ձեր պատուհասն անկէց առնէք:

Զիս ծախելնիդ բնաւ հոգ չէ,  
 Իմին ողբալս միակ հայրս է.  
 Գացէք եղբանք, զայն զրկեցէք  
 Իր ծերուծեան նեցուկ եղէք :

Զըլլայ ըսէք, զնաց Յովսէփ .  
 Մի մոռնաք մի, Աստուած սիրէք .  
 Զինքը աղէկ սփոփեցէք  
 Զըլլայ կենաց արևն մարէք : »

Այս որ ըսի, խեղճ Նեփթաղիմ  
 Վազեց ինկաւ շուտ ի զիրկ իմ,  
 « Ունիմ եղէր, ըսի, եղբայր  
 Փնոք քեզ Աստուած իմ բարերար :

« Բայց Նեփթաղիմ, զնւր են, ըսի,  
 Թող արցունքներդ ալ չհոսի,  
 Գնան եղբայր, մեր թշուառ հայր  
 Սփոփելու պարտ վրադ առ :

Բարև ըրէ Սէլիմայիս  
 Իմ նազելի համեստ հարսիս,  
 Բենիամինս ալ չմոռնաս,  
 Իմ կողմանէս համբոյր մը տաս : »

Կ՛հւզէի խօսքս շարունակել  
 Դեռ իմ կտակս անոնց խօսիլ,  
 Բայց այն դաժան Սիմօն գազան  
 Քաշեց զրկէս այս խեղճ տղան :

Ելան գացին իմ եղբայրներ,  
 Չորս դիս առին օտար մարդեր .  
 Ձեռքէս բռնած թող չէին տար  
 Գէթ իմ վերջին բարեւըս տալ :

Երբ այն սիրոյ ազնիւ կապեր  
 Կբակէին այս վատ մարդեր,  
 Սիրտըս հազար կտոր կըլլար  
 Ինչ՝ ըսելիքս չէի գիտնար :

Բերնէս մինակ, Յակոբ Հայրիկ  
 Բենամին՝ Սէլիմայիկ .

Այս երեք բառն կբղխէին  
 Լեզուս, բերանս կապուած էին :

Հեղեղի պէս յորդ արցունքներ  
 Կհոսէին իմ խեղճ աչեր .

Մէյ մը Երկինք կնայէի,

Մէյմալ յանկարծ կպօռայի :

Ալ իմ աչեր մթագնեցան  
 Ծնկիս կապեր բոլոր թուլցան,  
 Մարեցայ հոն ինկայ զետին  
 Զոհ եղայ, վահ, անգուժ ըաղղին:

Կկարծէի ես զիս մեռած,  
 Անգուժ մահուան դուռը հասած,  
 Բայց խնամօք այն օտարաց  
 Կարծես խելքըս եկաւ վրաս:

Աչերս բացած կնայէի,  
 Իմ խեղճ հայրըս փնտռէի,  
 Բայց չըտեսայ ուրիշ մարդեր  
 Միայն այն վատ սև հնդիկներ:

Ելան, ամէնքս ճամբայ ինկանք,  
 Ամէն քայլիս կառնէի կանգ.  
 Սիրտըս փորըս կաղմըկէին,  
 Պարապ տեղը կխօսէին:

Շատ հարցումներ ինձ կրնէին,  
 Բայց իմ ցաւեր չգիտէին,  
 Կոխած տեղէս ահեղ ճայն մ'էր,  
 Կարծես ականջս խըլացնէր:

Անցանք գաղթից դաշտեր, լեռներ,  
 Աչքէս արցունք չէին կտրեր .  
 Չէի գիտեր ուր կտանին ,  
 Եւ ոչ զլխուս բերելիքնին :

Մէյմալ տեսնես բերին ինձի  
 Յանձնեցին ոհ Պուծութիսի ,  
 Առաւ ժանտը իր գերեաց մէջ .  
 Լաց ու ողբ էր զործըս մինչ վերջ :



# Ք Ն Ա Ր

Յ Ո Վ Ս Ե Փ Ա Յ Գ Ե Ղ Ե Յ Կ Ի

---

Ն Ո Ւ Ա Գ Վ Ե Ց Ե Ր Ո Ր Գ

**Բ** ԵՐԻՆ տրուին խումբ մը ոչխար  
Արածելու մօտ դաշտավայր,  
Յաւ ու վշտերս ալ օրէ օր  
Կեկեկային իմ սրտիս խոր :

Առանձնանալ կբաղձայի,  
Հօտըս Նեղոսկըքշէի.  
Այն տեղ մէկ կողմ առանձնացած  
Կծափէի ուխտ արտասուաց :

Ո՛չ Նեղոսի վսեմ ընծացք  
Ո՛չ անտառաց սուրբ տեսարանք  
Կարող չէին իմ ցաւերուս  
Սփոփանք տալ, վնայ իմ գլխուս :

Սյն պալատներ , բուրաստաններ ,  
 Անհամեմատ հազար բուրգեր ,  
 Մեմփիսի մեծ այն տեսարան  
 Երբէք սրտիս դարման չեղան :

Ատներ ամէն կարող էին  
 Փարատել ցաւ իմին սրտին ,  
 Բայց բոլորն ալ իբրև երազ  
 Կսահէին իմին վրաս :

Սակայն որչափ սիրտս ալ ասանկ  
 Կմորմոքէր ցաւ դժնդակ ,  
 Բայց և այնպէս իմ ցաւերուս  
 Սահման դրած՝ ունէի յոյս :

Փռուեցայ հոն գետեզերքը  
 Կղիտէի ալիքները ,  
 Որոնց կարծես տխուր ջուրեր  
 Կմեղմէին իմ շատ ցաւեր :

« Ո՞Տէր , մէկէն ես պօռացի .  
 Իմ առաջին ողբս էր ասի ,  
 Հոս իմ կենաց պայծառ օրեր  
 Պիտի մարին երթան եղեր :

Ան սիրելի ազատուծիւն  
 Քեզ առաւ որ անագորոյն .  
 Ես տեսնելու բռնեմամ յոյս ,  
 Հայրս , Սէլիմաս հատոր ռզոյս :

Ոհ չպիտի այս իմ ձեռքերն  
 Անոր աչքին արցունք սրբեն .  
 Իր ալևոր խեղճ հասակին  
 Չկայ Յովսէփ իր սիրելին :

Ով դուն ազնիւ իմ Սէլիմաս ,  
 Գուրգուրայիր իմին վրաս .  
 Ուր՞ են քուկին սիրուն ձեռքեր ,  
 Գնել զլիսիս չքնաղ վարդեր : »

Սրտիս այս դառն յիշատակը  
 Ընդմիջեց , վնհ , իմ այս ձայնը ,  
 Անհնարին տազնապնէրու  
 Թաղուեցայ մէջ աւազներու :

Արտասուածոր իմին բբեր  
 Յանկարծ տեսան այն ոչխարներ .  
 « Եւ դուք , ըսի , ով զառնուկներ ,  
 Որ ձեզ Յակոբ ինձ էր յանձներ :



Ուրէք հիմա, ուր կոստոստէք,  
 Որ՞ ձեռքերէն սնունդ կառնէք.  
 Չըլլայ դուք ալ եղբայրներուս  
 Զոհուած ըլլաք, վնայ իմ զլխուս : »

Ահա ասանկ տխուր խօսքեր  
 Կյօղէին իմ շրթունքներ .  
 Յերեկ ատեն շատ երազներ  
 Կտեսնէին իմին աչեր :

Ատոնք ամէն չէին կարող  
 Սիրտըս ձգել մեծ ահ ու դող,  
 Գո՞գ գերազանց մէկ պայծառ լոյս  
 Ինձ կաւետէր մեծամեծ յոյս :

Իմ ոսկեգոյն փայլուն մազեր  
 Ուսիս վրայ էին իջեր .  
 Խոպոպկացած կլոր կլոր  
 Սրբէին աչքս արտասուլաթոր :

Որչափ ալ ցաւս շատ աւելնար,  
 Սիրտս այլայլել չէին կրնար .  
 Սակայն Թափած պաղ քրտինքներ  
 Կըլիշէին եղբարցս գործեր :

Բողոր գերեաց վերակացուն  
 Այն Պուծութիս անագորոյն  
 Եթովպիոյ մէջը սնած  
 Բողորովին էր անաստուած :

Անապատի առիւծները  
 Որ արևին տաք շողերը ,  
 Կլլած կատղած կմռմռան  
 Աւազներու դաշտին վրան :

Այնչափ շատ գէշ մարդուս աչքին  
 Չեն երևար և ոչ մէկին ,  
 Ինչպէս այս վատ Եթովպացին  
 Ժանտ էր բողոր գերեաց աչքին :

Սև այլանդակ գոյն մը ունէր ,  
 Մազերն ինքնին կվկայէր •  
 Կատաղութիւն աչքերուն մէջ  
 Հուր կպօռթկար կարծես մինչ վերջ :

Իրեն անեղ մէկ նայուածքը  
 Հերիք էր , ո՛հ , ճզմել սիրտ մը •  
 Երբ տեսնէի առջիս կայնած՝  
 Կփռուէի զետին մարած :

Ինձի համար խրճիթ ու յարկ  
 Էին քարինք ու ապառաժք,  
 Որոնք կարծես իրենց ներքև  
 Մարել կուզեն մարդուս արև:

Կերթայի հոն առանձնանալ,  
 Իմ վշտերուս դարման գտնալ.  
 Հոս կողջունէր թշուառութիւն  
 Իմին անցեալ երջանկութիւն:

Ուր՞ էր այն օր, որ իրիկուն  
 Խաշինքս առած կերթայի տուն,  
 Դեռ տան դռան չմօտեցած՝  
 Կտեսնէի հայրըս կայնած:

Գիրկը առած կհամբուրէր  
 Ուրախ զըռարթ կբարևէր.  
 Սէլիմաս ալ ժպիտ դիմօք  
 Ինձ կփարէր երկու թևօք:

Մնացի, վնհ, այս անապատ,  
 Չորս կողմս տեսնեմ արդ սրգապատ.  
 Հազնր պօռամ, հազնր գոչեմ՝  
 Ով կըլսէ, բաղդս է դժխեմ:

Փոխան հօր մը ժանտ Պուժովիս  
 Սպառնալեօք վախցունէր զիս,  
 Վատ գերիներ սիրելոյս տեղ  
 Բնակէին իմ հետ այս տեղ :

Առջի օրեր ես շուարած,  
 Խոր թմրութեամբ էի պատած .  
 Մուծը կոխեր է չեմ զիտեր,  
 Բոլոր գերիք ելեր զացեր :

Մէյմալ նայիմ խեղճ ոչխարներ  
 Եկեր չորս կողմս էին պատեր,  
 Ելայ մէկէն տեղըս զացի,  
 Բայց շատ կծու խօսք լսեցի :

Կարծես բնութիւն դէմս զէնք առած  
 Բոլորովին սպառնացած,  
 Կուզէր Յովսէփն երկրէս բառնալ  
 Եւ տարածամ սև հողին տալ :

Բայց շատ չանցաւ, այս իմ ձայներ  
 Անկեղծ սրտիս հառաչանքներ  
 Թափանցեցին Պուժովիսին  
 Անագորոյն անգութ սրտին :

Կամաց կամաց գուժ ունեցաւ  
 Թե՛ծեցունել իմ սրտիս ցաւ,  
 Ամէն խօսքիս մտիկ կընէր  
 Աղաչանքներս կկատարէր:

Գերեաց մէջէն խեղճ Իժուպալն  
 Ամենայնիւ ինձ էր նման,  
 Մէկ հասակով, մէկ տարիքով  
 Ընկերացանք իրարու քով:

Ազնուական ցեղէ մի էր,  
 Ըրած էր շատ քաջութիւններ,  
 Բայց վերջերը նա պաշարուած,  
 Այս տեղ զերի էր մատնուած:

Օր մի թէև մէկ յանցանքով  
 Կապեցին զան շղթաներով,  
 Սև աչքերէն բարկութեան ցայտ  
 Կթօծափէր իբրև հըրատ:

Բոլոր գերիք իբրև ոչխար  
 Կդիտէին խեղճ Իժուպալ,  
 Միրտըս կտոր կտոր կըլլար  
 Այ՛ն համբերել ինձ չէր հնար:

Պռնծոփիսի այն երկիւղը  
 Այն ահռելի մեծ սարսափը ,  
 Մէկդի ըրի , ելայ մէկէն  
 Ինկայ ոտքը ըսի իրեն :

« Գժն իմ խեղճ արցունքներուս ,  
 Ներէ այս իմ յանդգնելուս ,  
 Տնւր Իծուպալն , ինձ պարզուէ  
 Սա շղթաներ ոտքէն հանէ : »

Լսեց անգլուծն աղաչանքիս ,  
 Ուրախութիւն տուաւ հիքիս .  
 Հանեց ոտքէն շղթաներն հաստ ,  
 Գերեաց եղաւ օր բարերաստ :

Ելաւ խեղճը ինկաւ գետին ,  
 Պըլլուեցաւ իմին ոտքին ,  
 Յորդ արցունքներ կծափծըփէր ,  
 Գետնին հողերը կծրջէր :

Անկէց ի վեր նա չէր երթար .  
 Եւ իմ քովէս չհեռանար .  
 Անբուժելի դառ ըն վշտիս  
 Դարման մ'եղաւ , կսփովէր զիւ :

Ո զի առի սակաւիկ մի,  
Ահ ու տարսափ մէկդի դըրի,  
Ուրիշ զերեաց մէջ ալ մըտայ,  
Շատ կարեկից սրտեր զըտայ:

Էհ, ինչ ըսեմ իմին բաղդիս,  
Այն անօրէն նակատագրիս,  
Փոխան հօր մը կենակցութեան  
Մտայ զերեաց բնակարան:

Զկար այս տեղ իմ Սէլիմաս,  
Որ զուրգուրար իմին վրաս,  
Զկար փոքրիկն Բենիամին,  
Որ ցատկուտէր ասդին անդին:

Ամեն մէկ բան կորսնցուցի,  
Աստուած միայն պաշտպան գտի.  
Շատ մը հնդիկ սև զերիներ  
Եղած էին ինձի ընկեր:

Նախահաւուցս յիշատակներ  
Կխոցէին զիս կարուէր.  
Կամաց կամաց ալ սորվեցայ,  
Աշխարհս ինչ կայ շուտ հասկըցայ:

Կշանայի նոր ընկերներ ,  
 Իմ ցաւերուս դարման գտնել ,  
 Հառաչանացս տխուշր ձայներ  
 Կնմիլին գերեաց սրտեր :

Անոնց մէջէն անգուժն անգամ  
 Արցունք թափէր ողբոցս վրան ,  
 Կշանային ինձ մխիթար  
 Ըլլալ , վշտացս ընել դադար :





Յ Ո Վ Ս Ե Փ Ա Յ Գ Ե Ղ Ե Յ Կ Ի

Ն ՈՒ Ա Գ Ե Օ Յ Ն Ե Ր Ո Ր Գ

**Օ**ր մը պայծառ զուարթ արև  
 Երկնից կապուտ ամպոց վերև  
 Իրեն տարքած ճառագայթներ  
 Քոյր աշխարհ էր տարածեր,  
  
 Չկար ոչ հով և ոչ զեփիւռ,  
 Բնութիւն համայն կոյր մունջ և լուռ:  
 Ոչ տերևոց լսուէր շրշիւն  
 Եւ ոչ ծառոց էր սօսափիւն:  
  
 Կարծես ամենքն էին թուլցած,  
 Եւ ճիւղերնին վեր վերցուցած,  
 Կեցեր էին անձայն անշարժ,  
 Երկնից կամբին զլուխ ծրուած:

Գեղգեղաձայն թռչնիկներու  
 Բոյլեր ի մէջ տերևներու  
 Հանգչած էին անձայն, աներգ,  
 Բողոք այն օրն մինչև ցերեկ:

Բնաւ չկար և ոչ մէկ ձայն,  
 Միայն ջրին ալեաց ծածան,  
 Որ գառներու խմած ատեն  
 Մեղմիկ մեղմիկ կղզղըչեն:

Ահա այս լուռ վսեմ կէտիս  
 Կլսէին լամին խօսքիս.  
 Մեծ ու պզտիկ ան կըսէին  
 Եւ իմ սև բաղդս կանիծէին:

Ապշած ապշած կնայէինք,  
 Ոչխարաց կեանք կղխտէինք.  
 Կցանկայինք անոնց բաղդին՝  
 Մեր գերուծեան տխուր կէտին:

Խելքըս միտքըս ուրիշ բանի  
 Տուած էի, չղխտէի.  
 Մէյմալ նայիմ խեղճ Իմուպալ  
 Խօսիլ սկսաւ բարձրաբարբառ:

« Ինչ<sup>օ</sup> օգուտ է ո՞վ ընկերներս,  
 Մեզ այս տխուր հառաչանքէս .  
 Մի՞թէ մէկ ժանտ բռնաւորի  
 Ձոն ծնած են ամեն արի :

Աղէկ գիտցէք , այս վիճակին  
 Մենք ենք պատճառ այս վատ բաղդին ,  
 Ինչ<sup>օ</sup> օգուտ է լալ ու ողբալ  
 Ու մեր վշտաց դարման չտալ :

Աղէկ գիտցէք , դուք ո՞վ քաջեր ,  
 Աստուածք ազատ են ստեղծեր ,  
 Մերին կեանքըն մեր թուերն են ,  
 Մեզ ազատող մեր սրտերն են :

Եթէ իմին երկրիս համար  
 Մեռնիլ անգամ ինձի պարտք կար ,  
 Մի՞թէ ես զիս ազատելու  
 Պիտի հեղզամ ոտք ելնելու :

Ելէք , եղէք ինձ թե թիկունք ,  
 Պուժութիսին կոտրենք բազուկ .  
 Ինչ խոչընդոտ , ինչ արգելք կայ ,  
 Աստուածք ըլլան թող ինձ վկայ :

Ի՛նչ կվախնար այն վատ ժանտէն,  
 Պուծորբիսի գոռոզ դէմքէն .  
 Անոր կենաց գազանական .  
 Ես պիտի տամ սրով վախճան :

Ականջ դրէք այս խօսքերուս ,  
 Բոլորովին մ'ըլլաք անյոյս .  
 Արիացէք, հով եղբայրներ ,  
 Մարդիք գերի են ստեղծուեր :

Իծուպալի այս խօսքերէն  
 Արիւն կանցնէր անոնց սրտէն ,  
 Ծափ գարնելով արիացան  
 Ամենքն իսկոյն ոտքի ելան :

Տեսայ չըլլար , հնանք չկայ ,  
 Շուտ մը ելայ ոտք կայնեցայ ,  
 Զարմանք , ըսի , ի՛նչ կխօսիք  
 Քիչ մ'ալ ինծի ըրէք մտիկ :

Իծուպնլ , դու էր ժպրհեցար  
 Ասանկ յորդոր մը մեզ կարդալ .  
 Կուզէս ըլլալ վատ մարդասպան  
 Քան Թէ գերի ազնուական :

Եւ դուք եղբայրք, չսոսկացիք  
Աս յորդորը երբ լսեցիք .  
Աղէկ գիտցէք՝ ձեզմէ եւել,  
Ես կցանկամ այս լուծ թոծվել:

Դուք շատերնիդ այս տեղ ծնած ,  
Ձեր ընտանեաց հետն էք մեծցած ,  
Բայց քիչ օր է որ զատուեցայ ,  
Գերդաստանիս զրկէն ինկայ :

Տեսէք մէյ մը իմ վիճակըս ,  
Քննեցէք իմ դառըն բաղդս .  
Քանի որ ես կհամբերեմ  
Դուք ինչ կըսէք , ես չըզիտեմ :

Եթէ խաբուիմ ու իմ ձեռքէս  
Մխեմ սիրտ մը թ'և աննուէր ,  
Ինչ երեսով հօրըս տունը  
Պիտի մտնեմ այն ատենը :

Հանդարտեցէք իմ ընկերներ ,  
Մէկդի ըրէք այս խորհուրդներ .  
Պէտք է ըլլալ առաքինի,  
Երջանիկ ենք , թէպէտ գերի :

Ահ, ո՛ հայրիկ, բու խրատներ  
 Սրտիս կուտան արձագանգներ .  
 Այն առաջին մարդասպանին  
 Տեղեակ եղայ ամեն բանին :

Մարդասպանը երկրիս վրայ  
 Գիտէք պիտի երջանկանայ,  
 Խղճի խայծէն, կոխած տեղէն  
 Ահուելի ձայն կուգայ իրեն :

Բընուծիւնը կրնայ քիչ մը  
 Մեղմացնել ձեր վիշտերը .  
 Անշուշտ օր մը կազատիք դուք,  
 Այս տեղերէն չարաշշուկ :

Պուծոսիս չէ շատ անողորբ,  
 Երբոր տանիք ոչխարաց հոգ,  
 Կրնայք գծոյն արժանանալ,  
 Նեղուծենէ ազատ մնալ :

Դու Իծոպան, չես մի գիտեր,  
 Այն շղթաներ չես մի յիշեր,  
 Մի յանդգնիր սուր վերցունել,  
 Պուծոսիսի կեանք զըրաւել :

Եթէ այս խօսքս դուք չէք բռներ,  
 Ելէք, գացէք քովէս խեղճեր .  
 Զիս հոս մինակ թողէք, մեռնիմ,  
 Ինձ օգնական Աստուած ունիմ:

Երբ լսեցին այս իմ խօսքեր,  
 Իջեցուցին իրենց սրտեր .  
 Ուր' էր կատղած Իծոպալը,  
 Նայիմ ինկաւ իմին ոտքը:

Ասկէց ետքը ես կուզէի  
 Առանձնանալ տեղ մը վայրի,  
 Բայց չեղաւ ճար, թող չտուին,  
 Ուր երթայի հետս կուգային:

Գրտայ հազիւ մում անտառ մը  
 Ինձի յարմար մինակ տեղ մը,  
 Ուր որ երկու արմաւենիք  
 Կկազմէին մէկ խրճըթիկ:

Այս տեղ շատ մը մտածմունքեր  
 Միրտս ու փորքս կայրէր մրկեր,  
 Ամուսնութեան մեր այն հիւղը  
 Միտքըս եկաւ նոյն վայրկեանը:

Ելայ իսկոյն արմատենեաց  
 Ծայրերն իրար բերի կամաց .  
 Այսպէս կարծես մեր հիւղեակլ  
 Յարդարեցի այն անտառը :

Զայս Մէլիմայ նա իրեցի  
 Մէյմալ նայիս մտածեցի ,  
 Որ Աստուծոյս ալ մէկ սեղան ,  
 Հարկ է շինեմ ես առժամայն :

Իսկոյն բերի այս հիւղին քով  
 Տերններով ու հողերով ,  
 Կոկիկ սեղան մը կազմեցի ,  
 Տեսառն Աստուծոյ նուիրեցի :

Իրիկուններն կերթայի հոն  
 Կսպասէի մթոյն գալուն .  
 Մերթ նայէի դէպ արևելք ,  
 Մերթ Նեղոսի դէպ գետեզերք :

« Ա՛հ , կըսէի , հով սիրուն զետ ,  
 Ուր էր ալիքդ քուկին վէտ վէտ  
 Երթայր դէպ ի իմ Հայրենիք ,  
 Տանիչ սրտիս իմ հաւատովք :



Կառնէի մէկ տախտակիկ մը,  
 Կգրէի վրան լաւ մը,  
 Եթէ Յովսէփ գերութեան մէջ.  
 Կուլայ կողքայ մինչև ի վերջ:

Կ յանձնէի քուկին ալեաց,  
 Որ տանէիր իմ ծնողաց,  
 Գուցէ անոնք հիմա նստած,  
 Կողքան զորդի մի կորսուած:

Կգիտնային որ խեղճ Յովսէփ  
 Կորսուեր է բայց ուր և երբ,  
 Կգիտնային որ յԵզրիպտոս,  
 Կուլամ կողքամ արտասուահոս:

Ո՛ր գիտէ, ո՛ր գուցէ գային  
 Դառնն բաղդիս վերջ մը տային,  
 Փրկէին զիս այս ժանտ տեղէն,  
 Բարբարոսաց անգութ ձեռքէն: »

Ահա ասոնք իբրև երագ՝  
 Խլրտէին իմին վրաս,  
 Կարծես անոնց շքեղ դէմքեր  
 Աչքիս առջին միշտ կերևէր:

Յակոբ հայրըս և Սէլիմաս ,  
 Բենիամին սիրուն եղբայրս  
 Գող իմ առջիս արձանացած ,  
 Կարբէին զետս արտասուաց :

Յանկարծ երբոր աչքըս բացի ,  
 Մտն գիշերուան մէջ զիս գտի .  
 Երկինք երկիր գուն կրկնաւ  
 Ամենւին ձայն մը չկար :

Մէկէն հիւղէն դուրս վազեցի ,  
 Ուժգին ձայն մ'էր արձակեցի .  
 Լեռ ու դաշտեր , հող ու քարեր  
 Իմ ողբալէս կըսարսափէր :

Ալ չկրցայ ոտքի կայնել ,  
 Իմ հեկեկանք շարունակել .  
 Ինկայ շինած տանարիս դուռ ,  
 Գըլորեցայ իբրև զկոյր :

Մէյմալ աչերս դէպ ի Երկինք ,  
 Հատուցանել իմին պարտիք ,  
 Վերցունելով սն սկըսայ ,  
 Հարցուր մէյմը վըրադ ոյժ կնայ :

Ոտքս ու ծունկերս կողոլային ,  
 Ձեռքս ու մարմինս սառեր էին .  
 Կարօտակէզ սրտով այրած ,  
 « Կգոչէի, ո՛վ Տէր Աստուած :

Աստուանձ հարց իմ և նախահարց ,  
 Ընդունէ՛ զայս իմ խնդրուած .  
 Չկնյ ալ հայր և ո՛չ ալ մայր  
 Եւ ոչ ինձի սիրուն եղբայր :

Դուն ես մինակ իմ հայրս ու մայրս ,  
 Պատասպարան լեր իմ կենաց ,  
 Այս գերութեան ծանր շղթայքն ,  
 Դժան , որ իմ ոտքէս ելլան :

Ահ՛ , ո՛ւր էր թէ իմ եղբայրներ ,  
 Հայրս Յակոբ զանոնք սիրէր ,  
 Իր ծերութեան նեցուկ ըլլան  
 Եւ իմ կորուստ չըլլայ յաւիտեան :

Լսէ՛ , ո՛ տէր , ես չեմ միայն  
 Զոհուած ասանկ թշուառութեան .  
 Ահն՛ ծնողքս ու ամուսինս  
 Որ միշտ կուլան կաշխարհեն զիս :

Գժա հօրս ներմակ ալեաց  
 Ու զիս ծախող թըշուառ եղբարց,  
 Ներէ, ո՛ Տէր, անոնց մեղքին,  
 Որ աս ձունը զլիտուս բերին:

Ահ՛, ուր էր թէ իմ եղբայրներ  
 Որչափ ալ զիս չէին սիրէր,  
 Սիրէին, ախ, լաւ մէկզմէկ  
 Սփոփէին իմ հայրըս հէք:

Փարատէին անոր ցաւեր  
 Չըլլայ կեանքը հալեր մաշեր,  
 Չի այս դէպքիս յայտնի նշան  
 Մահուան վըճիռ կըխոստանան: »

Քանի շրթունքս կ'յօղէին,  
 Աչքէս արցունք կ'հատնէին,  
 Կարծես յԵրկնից ձայն մը կուզար  
 « Քաջալերուէ, ելիր, սիրտ առ »:

Սրտիս մէջը կ'ծընէին,  
 Երջանկութեան յոյսեր հեշտին,  
 Կարծես ոյժ մը կուզար վրաս,  
 Բայց կ'թուէր ինձի երազ:

Ելայ ոտքի, արիացայ,  
 Կարծես ամեն արկած մոռցայ.  
 «Փառք քեզ», ըսի, ո՛վ իմ Աստուած  
 Սփոփեցիր զիս ըզշուառս:

Այս խորհրդոց մէջ ընկղմած,  
 Խելքըս ու միտքըս Տիրոջ յանձնած,  
 Ելայ անկէջ ու զատուեցայ,  
 Ոչխարներուս խումբը գտայ:



# Ք Ն Ա Ր

Յ Ո Վ Ս Ե Փ Ա Յ    Գ Ե Ղ Ե Յ Կ Ի

## Ն ՈՒ Ա Գ ՈՒ Յ Ե Ր ՈՐ Դ

**Մ** ԵՆՆ Եգիպտոս ալ այն օրեր  
Ապիս կովուն սուգին մէջն էր .  
Նոր աստուածը գալուն համար  
Զարդարուած էր Մեմբսի տանար :

Առտուն կանուխ արշալուսին  
Ամենքն անոր կապասէին .  
Մէյմ' ալ նայիս ելաւ Ապիս ,  
Կպօռային ամենքն ապրիս :

Շըբեղ ու պերն կառք մը նստած ,  
Զորս դին ալ շատ քուրմեր պատած ,  
Ճերմակ բծերն իր սև մօրթին ,  
Մեծ տեսարան մ'ընծայէին :

Բողոր քուրմէր ճերմակ հագած  
 Ետին առջին էին կայնած՝  
 Երբ բառաջիւն մը կարձակէր,  
 Կեցցէներով Երկինք սարսէր :

Ահա այս էր Եզիպտոսի  
 Աստուած և տէր ամենայնի .  
 Բողոր զերիք առջին ինկած,  
 Երկիրպագին սիրտ յերկիւղած :

Երբոր տեսայ այս հրէշը,  
 Փախայ գացի իմ խրճիթը՝  
 Սուրբ սեղանոյս առջին չոքած,  
 Կաղօթէի ես սարսափած :

Լսէ, ո՛ Տէր, ինծի դուն հոս,  
 Մինչ խաւարեալն այն Եզիպտոս .  
 Դաշտն արածող մէկ կովու մը  
 Կնուիրէ մեծ յարգանք մը :

Իմ շրթունքս են ահա ո՛ Տէր,  
 Որ կձօնեն քեզի նուէր,  
 Իմ շրթունքս են որ այս երկրէս  
 Հաւատարիմ է միայն քեզ :

Յետ աղօթիցս այս սրտառուչ  
 Կեցայ պահ մը ուրախ ու լուրջ՝  
 Կշանայի այնուհետև  
 Գերեաց սրտին ծագել արև :

Ամենուն մէջ քաջն Իծուպալ  
 Սիրտը քիչ մը շարժած կերևար .  
 Իբրև սըլաք իմ աղօթքներ  
 Մխուած էին սրտին խորեր :

Առաւօտ մը երբ ոչխարներ  
 Կանանչ խոտոց վրայ կ'արծէր ,  
 Ելանք մէկ տեղ առանձնացանք  
 Բըլբակի մը գազամ հասանք :

Անցաւ պահ մը լուռ ու մնջիկ  
 Լսէ հիմա իմին գաղտնիք ,  
 Քանի որ դուն այն խրատներ ,  
 Կխօսէիր , սիրտս կ'յուզէր :

Այս տեսարանք գեղազուարճ ,  
 Կերևէին ինձի փոխուած .  
 Կարծես բոլոր երկիր , երկինք  
 Առեր էին մէկ ուրիշ դիրք :



Ես մերթ ընդ մերթ քու ետևէդ  
 Կնայէի քու կին հիւղէդ ,  
 Որ ծունկ չոգած կաղօթէիր ,  
 Ըզքեզ մէկուն կ'յանձնէիր :

Բերնէդ ելած բոլոր խօսքեր  
 Թափանցէին սրտիս խորեր ,  
 Կարծես հոգւոյս նորոգումիւն ,  
 Ես կզգայի այն սուրբ ժամուն :

Ըսէ , Յովսէփ , ո՛վ այն էակ ,  
 Որուն կուղղես դու քո մաղթանք .  
 Երբ կուտայիր անոր անուն ,  
 Ես կզգայի ուրախումիւն :

Ըսէ , Յովսէփ , ո՛վ այն Աստուած ,  
 Յոր բոլոր յոյսդ ես հաստատած .  
 Ըսէ , Յովսէփ , սա գաղտնիքը ,  
 Ըսիովէ իմ խեղճ սրտիկը :

Ի՞նչու զայս խօսած ատեն ,  
 Կարծես շող մը կամէր դէմքէն ,  
 Կնայէր ինձ ապշած ապշած  
 Նման անմեղ ապուշ գառանց :

Ով սիրելիս, ըսի մէկէն,  
 Փաժտուելով անոր նստէն,  
 Անն Երկինք քեզ յայտներ է,  
 Ալ ուսուցիչ քեզ ինչ պէտք է :

Դարձուր աչերդ քուկին չորս դին,  
 Նայէ կամար վէհ Երկնքին,  
 Ով Իծուպալ չէն խօսիր քեզ  
 Ինչ որ դու այժմ զգացեր ես :

Ալ ինչ պէտք է Երկնից ճայնին  
 Խառնին ճայներ մահկանացուին .  
 Ով՛ Իծուպալ նայէ Երկինք  
 Պիտի տեսնես սքանչելիք :

Հիանալի պայծառ արև  
 Նոր էր սփռեր ճառագայթներ՝  
 Այն անհամար բոլոր աստղեր  
 Գնդ քաշուէին իրենց տեղեր :

Այնպէս թուէր թէ բնութիւն  
 Նոր կարթննար իր խոր քնոյն՝  
 Կելար մարդն ալ ի վայելել  
 Ինչ որ Երկին Երկրիս շնչէր :

Արևուն նուրբ ճառագայթներ՝  
 Կփայլէին լերանց սարեր՝  
 Եւ ամեն կողմ ծաւալելով,  
 Խաւարն մեկնէր իրեններով :

Խոր անտառաց մէջ Թռչուններ  
 Ճըռուողէին քաղցրր երգեր .  
 Ամեն ազգի արարածոց  
 Ընծայելով նոր իղձ ու բոց :

Ոչխարներու զուարթ մայիւն  
 Նոր զօրութիւն կուտար մարդուն ,  
 Բողոր դաշտերն էին լըցուած ,  
 Կհրճուէինք մենք զմայլած :

Խեղճ Իծուպալ աչքը տնկած  
 Անծարթ դիտել լուռ մունջ կեցած ,  
 Իմանալի այն սուրբ Արև  
 Գոգ կփայլեր ճակտին վերև :

Ահա տեանր , ըս' Իծուպալ ,  
 Ճարտար լեզու ինչ պէտք է ալ ,  
 Նայէ դիտէ ինչ են աստնք ,  
 Ինչպէս ճարտար ձեռքերու զործ :

Նայիմ մէկէն ելաւ յանկարծ  
 Աչքը Երկնից վրայ տնկած՝  
 Ուրախութեան փայլուն կայծեր  
 Աչերուն մէջ կփալիլէր :

Պռռաց, ահա զուարթ շողեր  
 Կծափանցեն սրտիս խորեր,  
 Ներսի դիէս ձայն մը կուգայ .  
 Ո՛ր Իծուպալ, Անմահ մը կայ :

Անմահ մը կայ որ Տիեզերք  
 Ստեղծեր է իրեն սուրբ ձեռք .  
 Աստուած մը կայ որ այս Արև  
 Ստեղծեր է բոլոր աստղեր :

Էակ մը կայ՝ որ այս աշխարհ,  
 Սա կապուտակ վերին կամար  
 Ստեղծելով կարգաւորեր  
 Ու մեզ բերեր հոս է դրեր :

Հզօր Աստուած, բարեկամիս  
 Նայէ՛ մէյ մը իմին սրտիս .  
 Մինչդեռ Երկինք քեզ կգուլէ  
 Ինծի ասանկ հեղգալ պէտք է :

Այս ըսելով ինկաւ զետին  
 Փաժտուեցաւ սուրբ Սեղանին.  
 Աչքէն արցունք կարկուտի պէս  
 Կհոսէր խեղճ Իթուպալէս :

Գացի ինկայ փաժտուեցայ,  
 Գլուխն զրի սրտիս վրայ,  
 Այն Երկնքէն ես զոհացայ  
 Որ այս ազնիւ հոգին գտայ :

Ձեռքքս տուի, վեր վերցուցի  
 Ու իմ խրճիծս առի տարի.  
 Ուրախութեան օր էր այն օր,  
 Մոռցած էինք վիշտ, ցաւ բոլոր :

Տեսնը, ըսի, իմ Իթուպալ,  
 Այն իմ Աստուած ամենակալ,  
 Որ Եզիպտոս զանի մոռցեր  
 Կպաշտէ կոր հորթ ու կովեր :

Կտեսնանս կոր սա սեղանը,  
 Ձոր հաստատեց առջի մարդը՝  
 Ուր Տէր Աստուած շատ հեղ կուզար  
 Մեր նախահօր պատուէր կուտար :

Որչափ Երկինք և Երկիր կայ,  
 Է և լիցի նոյն վեհ զերակայ,  
 Ոչ վերջ ունի և ոչ սկիզբ  
 Սուրբ և անկեղծ ամենևինք :

Բայց աւանդ որ այս սուտ աշխարհ  
 Շուտ պատեց շուտ մութ ու խաւար .  
 Մոռցան մարդիկ իրենց տէրը,  
 Ելան պաշտել աս կովերը :

Նոր այս դարուս իմին հայրը  
 Գտաւ պաշտեց այն էակը .  
 Օրհնեան ըլլայ, հայրըս օրհնեան .  
 Կրկնեց օրհնեան, խեղճ Իծուպալ :

Ես խօսելէ նոր դադրեցայ  
 Մէյմալ նորէն ինկաւ տեսայ,  
 Երկրպագեց սուրբ Սեղանին,  
 Հաստատ մնալ իրեն ուխտին :

Ելանք անկէց իրար գրկած,  
 Ուրախութեան լուսով լցուած,  
 Ամեն գայլին կանգ մը կառնէր,  
 Աստուծոյ փառք կնուիրէր :

Ամեն ոտքի կոխած տեղեր,  
 Կարծես իրեն կբարոզէր,  
 Թէ չըլլայ որ արարածներ,  
 Ընէք ձեզի սուտ Աստուածներ :

Ու՞ր է այն խեղճ քաջ Իծուպալ,  
 Որ մերթ կատղած կփրփրայր .  
 Մարդ սպաննել լաւ կդատէր  
 Քան զերուծեան սուրբ շղթաներ :

Այս ինչ անոյշ լուծ է, կըսէր,  
 Որ այն Աստուած նիտս է դրէր,  
 Ասկէց ետքը ալ տրտնջալ  
 Քաւ լիցի, քաւ, սիրուն եղբայր :

Իմ շղթաներս կհամբուրեմ  
 Անոր ես զիս կնուիրեմ՝  
 Ոչ զերուծիւն և ոչ մեռնել,  
 Կարող չեն զիս անկեց զատել :

Յովսէփ, կըսէր իմ բարերար,  
 Ինչպէս ըլլամ շնորհակալ,  
 Որ այս մութէն զիս հանեցիր  
 Երկնից կամար վերածեցիր :

Ահն այս էր բոլոր խօսքեր,  
 Կայրեր մրկեր սրտին խորեր՝  
 Արդարութիւն անկեղծութիւն  
 Կտիրէին իւր հոգւոյն տուն:

Ասկէց ետքը ալ հոգըս չէր՝  
 Թե՞ծնցան զոգ իմ տազնապներ՝  
 Նուիրէի բիւր զոհուծիւն,  
 Արարածոց գերագունին:









2013

14663

